

Կ Ր Օ Ն Ա Կ Ա Ն

Հ Ր Ա Ի Ի Ր Ա Կ Ն

Հ Ր Ա Ի Ի Ր Է Հ Ա Յ Ո Յ Մ Ա Ն Կ Տ Ի Ն

Ի Ա. ԵՆՈՒՆԴ ԵՒ ՄԿՐՏՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ



Ելանեմք աստի, Մանկունք, արդ և ի ծնունդ Փրկչին
մերոյ՝

Բեթլեհէմ, տուն Եփրաթայ, քաղաք Դաւթի մեծ արքային,
Յերջանիկ այրըն հովուաց, սուրբ իջևանն աղքատ Կուսին:
Այլ զի՛նչ առցուք ընդ մեզ, որ ընդ Մողուցն ընծայաբերս
Զօնեսցնէք Յիսուս Մանկան, արքայ ծնելոյն Իսրայելի:
Ընդ ոսկւոյն հողանիւթ՝ ըզկատարեալ ամբիժ հաւատս,
Ընդ կընդրկին և զըմբռսոյ՝ ըզհուր սիրոյն Քրիստոսի,
Բարձեալ ի սիրտ սուրբ և մաքուր իբր ի բուրվառ խըն-
կամատոյց,

Զօնեսցնէք Մանկացելոյն՝ բարդեալ ի ծուխ անուշահոտ,
Որ բազմի անդ ի Մըսուր և գիրկ Կուսին քրովբէաթոռ.
Ո՛վ, անկեան ի սուրբ Այրին՝ երկրբազցուք Մօրն և Մանկան,
Երգեցից ես անդ ապա զԲանին ծընունդ անճառահրաչ:

Որ զողիս հանուր մարդկան թըլեալ ունէր իւր ի ձեռին,
Տէր տիեզերաց և թագաւոր միահեծան,
Ո՛վ, ինքն եւս ի կարգ մարդկան գայր ի համար աշխար-
հագրին:

Ել դիմեաց ի Բեթլեհէմ ի քաղաքէն իւր Նաղարէթ:
Այն ի՛նչ արևն ի մայր իւր մուտս առնէր յերեկորեայ,
Այսր եկեալ հասանէին վաստակեալ ծերն և Մարիամ,
Իջևանեալ ի տուն հովուաց, ո՛հ, օթէին ընդ անասունս:

Բարէ, որ եկեալն էր հանել զմարդիկ յերկնից քաղաքն՝
Ինքն ի մէջ երկրի անիջևան եկաց արտաքս:

Վայելնչ էր իսկ հովուաց գոլ քաջ հովուին ասպընջական,
Եւ Եւային՝*) իւր շիրման, յորում հեծէր ինքըն ցաւօք,
Հիւրընկնլ լինել այսպէս ամբիժ դըստեր իւր և Թսուան,
Որ զերկնն ըստ Մօրն երարձ անախտ ծնընդեամբըն կուտական:
Աստ ի լըրումըն բոլորէր Լուսինըն մայր լուսոյն ծընող՝
Զիննամսեայ ժուժկալեալն ի յարգանդին ծնանէր հրաշխւք:
Որոյ զգետտն աննիւթական լոյսն էր երկնից արփիահրաշ,
Խանձարրօր նիւթականին պատեալ դընէր ի մէջ մըսրոյն
Զայն փափկիկ քընքուշ Մանկիկ ի ծղօտս յարդից քըս-
տըմնափուշ:

Անդ յերկինս յաջմէ Սրովբէք և յահեկէ հոյլք Քրովբէից,
Աստ յերկրի՝ ըստ Ամբակումայ զարմանալեօք տեսանողին,
Ի մէջ երկուց կենդանեաց, եզինն ասեմ ես և իշոյն,
Ընդ հասանել ժամանակին անձառ սիրովըն ծանուցաւ:
Որ ի գահ՝ չորեքկերպեան փառօք ընդ Հօր բազմէր յերկինս,
Լոյսն անմատչելի միշտ ըզնովաւ պարածածուկ,
Ի մատող կուսին ի գիրկ զըզուեալ եղև որպէս Մանուկ.
Եւ որում չբաւէր տեղի երկնից տաճար լայնակամար,
Խոնարհեալ նուաստացաւ, բովանդակեալ ի փոքրիկ այր,
Զի նորին խոնարհելովըն բարձրասցուք մինչ ի յերկինս
Եւ մարմնովըն նուաստացեալ մեծանայցեմք ի հոգիս:
Որ ցանկային թագաւորք ըզմի յաւուրց այս տեսանել,
Յառաջացեալ քան ըզնոսս հովիւք տեսին զօրն անդրանիկ
Եւ զուարթնոցըն զաւետիս նորին և եթ լուան յերկնուստ,
Որ հընչէր մեծաբարբառ, օն փութացէք ի Բեթլեհէմ,
Նորածին Աստուած որդւոյն գնւք նախ եղէք խորհըրդազգած:
Զի՛ յայնժամ մի ըզմիով վազվազէին ի տես հրաշիցս:
Այն ինչ մըտին այրին ի ներս, տեսին ըզլոյս մի նոր ծընեալ,
Նորահրանչ և ծիրանի լոյսն ըզնովաւ կամար կապէր.
Զունէր զոք մերձ մանկաբարձ, այլ միայնիկ զծերըն Յովսէփ.

*) Յաւանդութենէ ասեն թէ Եւայն շիրիմ անդ ի Բեթլեհէմ է, ուր պատահեցաւ ծնունդն Յիսուսի:

Ի չգոյէ դոյզն ինչ տեղի՝ եղեալ զՄանուկն ի չոր ի Մըսուր՝
Աննըման էր գեղ դիմացն, երեսընն ողջ լոյս փայլէին՝
Յայգւոյն բացեալ վարդինըման, շաղն ի վերայ մարգարիտ էր՝
Կոյսըն հրճուէր ի սրտին և խելամուտ լինէր իրացն,
Զի ծնաւ Փրկիչ աշխարհի և ոչ ծընաւ մարդ յաշխարհ:
Որպէս յայնժամ երջանիկ հովուացն ի ծունկըս խոնարհեալ
Փափագմամբ հողւով սըրտիւ երկըրպագին Նորածնելոյն:

Զնոյն և ես որ հասեալ կամ արդ ի տաճար քո սուրբ
Ծնընդեան,

Տենչանօք համբուրեմ զտեղին, յորում խանձարրապատ
Եղար իբրև յորբան, լացեր աստէն դու տղայաբար,
Ո՛վ, հայրածին Բան, վասն իմ կըրկին ծնեալ ի Կուսէն,
Եւ որ Տէր և նոյնագոյ Աստուած դուով հաւասար Հօրդ,
Բնբէ, այնչափ խոնարհեալ փոքըրկացար եղեր Մանուկ,
Զի մեղօք ըզմանկացեալս և ըզթերիս ի քո շնորհէդ
Ի կատար այրութեան դու հասուցես օրինակաւդ:

Այլ քեզ արդ աւետիս տամ, ո՛վ նախահայրըդ մե-
ղապարտ,

Որ ի ձեռնն Եւային կերեր զպըտուղըն մահառիթ,
Ո՛հ, այնու արտաքսելով յաստուածատունկ դարաստանէն,
Թափառեալ յերկիր փշոց, բերեր ծնընդովք ըզփուշ մեղաց-
Դու արդ ցընծա՛ զուարճացեալ, քանզի զարմէ քոյդ զաւակաց
Յայտնեցաւ առանց փըշոց Կոյս մի ամբիծ և անարատ,
Որ ծնող եղև Լուսոյն ծածկեալ ի ծոց Ծնողին անմայր,
Ա՛յն, որ ըզքեզ իւր Աստուածութեանն ի ճոխ պատկեր
Յօրինեաց ինքնին ձեռօք, փըշմամբ Հողւոյն կենդանաձիր,
Նո՛յն՝ ըզճառայիդ արդ ըզգեցաւ ըզկերպարան,
Որ զճառայդ ճոխացուցեալ ի վեր անդրէն բարձրացուցէ
Տիրականին ի պատիւ, յոր պանծայիր անդ ի դրախտին.
Ուսայ՝ ի վնյր անկանելովդ գտար անասնոց դու հաւասար:

Աւետիս և Եւայիդ, բերկրեալ ուրախ լեր ընդ Դըստերդ,
Որ ելոյծ ծըննդեամբըն իւր տըրամածին Մօրդ զերկունս
ցաւոց:

Պարտեցնոր ի բանսարկուէն անգ ի յԵդեմ՝ դու պատրանօք,
 Զձեռդ ի ծանօրն մահածին կարկառելով դառն ի պլտուղն.
 Յաղթեաց սակայն խաբիչ օձին ընտրեալքս դուստրը՝ Մարիամ՝
 Զաղխելով ըզգլուխ նորին խոնարհութեան գարշապարաւն.
 Զի չասաց Աստուած լինիմ, այլ ազախին եմ ես Տեառն.
 Զաւակս անիծապարտ ոչ ես ծընցիս այսուհետև.
 Օրհնեցան քո զաւակուհք Կուսիզ Որդւով անախտածին:

Յընծասջիր, Դաւիթ արքայ, ընդ քո բողբոջ լուսածաղիկ՝
 Ընդ քընքնուչ գեղմն որոջիզ, յոր լուսոյ՝ անձրև ամպէն
 Է՛ջ և ցօղեցաւ քաղցրածաւալ Բանն ի վերուստ,
 Զբանեղէն բոյսըս մեռեալ կենդանացոյց ի նոր կեանս:
 Թագաւորք ի Սաբայէ և յԱրաբայ եկեալ տենչմամբ,
 Մատուցին ըզպատարագքս քո Մանկան արքայածին:
 Բարձրացաւ քան զԼիբանան պլտուղ ծառոյդ լուսաբողբոջ,
 Ի քաղաքիզ քո և Տեառն ծաղկեցաւ ծաղիկն Յիսուս:

Յընծասջիր ընդ Հօրդ և դու, սվ իմաստունըդ Սողոմոն,
 Խանդակաթ սիրով երգող ըզսէր հարսին և փեսային,
 Բացա՛ւ՝ անճառ կերպիւ, պարտիղին այն դուռն փակեալ,
 Ուստ ի դուրս բուրեաց անոյշ հօտ նարդոսի և շուշանի.
 Է՛ջ ի նմա Եղբօրորդին և ճեմեցաւ մարմնանալովն:
 Եւ ակն աղբեր կընքելոյ բըղխեաց հրաշիւք ի Բեթլէհէմ,
 Կենդանի ջուր ի նմանէ ի բանաւոր երկիր խաղաց,
 Արբեցոյց ըզպապակեալս, այլ յաւիտեան ոչ ծարաւիմք:

Երջանիկդ առ ի զարմէ Ամփսածին Եսայիաս,
 Գուշակնդ յայանաբարբառ զԿուսին ծընունդըն հրաշալի,
 Խընդա՛ յաւէտ հոգւով ի լըրումըն քո բանիդ ըստոյգ.
 Աւաղիկ ի թագաղարմ շառաւիղէ տանըն Դաւթի
 Ընձիւղեալ ծիլ կուսական և փըթթեցոյց ըզնոր ծաղիկն,
 Ի հոտոյն անուշաբոյր ըզմայլեցաւ աշխարհ բոլոր,
 Թըմրեցեալ հոգիքն ի մեղս ըսթափեցան նորին հօտովն:
 Յանարօր անգաստանէն ուողելոյ ցօղով Հոգւոյն

Ե՛լ բուսաւ ցորեան ատոր՝ յերկնից իջեալ կենաց հացին.
 Կոյսըն հրաշիւ յըղացեալ ծընաւ զորդին Էմմանուէլ,
 Եւ ընդ մեզ փըրկողն Աստուած էջ շրջեցաւ իբրև ըզմարդ.
 Ժողովուրդն ի խաւարի ետես ըզլոյսն եկեալ յաշխարհ:

Դու ևս սի, լեր զուարճալից, հրեշտակացեալըդ Դանիէլ,
 Այն փոքրիկ վէմն ի լեռնէն բարձրացելոյ խոնարհութեամբն
 Ինքնի՛ն ի Կոյս մօրէն հատաւ ի դաշտ աշխարհիս այս,
 Ուր զկանգնեալ շարին սլատկեր մանր փըշրեաց ուժգին
 հարմամբն,
 Զբարձրացեալս հըպարտութեամբ ըզթագաւորս խոնարհ
 հեցոյց,

Մեծութեամբքն լեռնացեալ ելլից համայն ըզտիեղերս:
 Եւ հին աւուրց ալևորն մատաղացաւ նոր մանկութեամբն.
 Որ յաթու բարձրութեան, աստ յանբանից ի Մսուր իջաւ
 Ընդ բիւրաւոր հրեշտակացն, և երգեցին ըզնա հովիւքն:

Առաւել քան զամենայն դու խրախացիր Կոյս լուսածին,
 Ըստ ողջունին Դաբրիէլի բերկրեալ ուրախ լեր, Տէր ընդ բեզ.
 Լոյսն անպարունակ, որ ի յերկրի մարմնոյդ ագաւ,
 Ծագելով ի քէն սլայծառ ճառագայթեաց ըզտիեղերս,
 Յընձացին որ ընդ մահուն մըթով նըստեալ ոգիք մարդկան:
 Քեւ բարձան ծանրը երկունք ցաւածին մօրըդ Եւային,
 Որ միայնակ ի նմանէ նոր շառաւիղ անդատապարտ
 Ըստ երգոյն իմ Մովսիսի դու յԱրմատոյն Յեսսեայ բուսար,
 Դու զաւակ օրհնութեան մօրն Եւայի անիծելոյն
 Եւ յերկիր կարկամելոյն կանգնիչ եղեր Որդւոյդ ձեռօք.
 Կեանք ետուր նախածնողիդ, որ մայր կոչէր ողջ կենդանեաց,
 Այլ ախրապէս դու Մայր եղեր նոր Սիօնի ծնեալ մանկանց.
 Ո՛վ, ի քեզ մե՛ծ էր խորհուրդն, որ դեր հրաշիւք աւարտեցաւ.
 Զանըսկիզբ ծնունդըն Հօր ծնանիլ մարմնով ժամանակաւ,
 Եւ ի գըրկիդ կաթ ջամբելով ի կոյս ըստեանցըդ քաղցրաբուխ
 Մնուցանել զայեկապէս զաածիչ մարդկան բանին կաթամբ,
 Եւ երգով մայրական զօրօր ասել Աստուածորդւոյն,
 Եւ շըրթամբքդ շուշանագեղ յըպել ի համըոյր անմատչելոյն.

Եւ զմարմինն կուտագեղ քրնքուչ ձեռօքրդ շօշափել,
 Որ տըւաւ քեւ ի յերկնից համեղ ճաշակ մեղ քաղցելոցս,
 Այս անբաւ գանձու շնորհաց դտիչ և միայն արժանաւոր
 Դո՛ւ եղեր, ո՛վ ի կանայս անհամեմատը Մարիամ,
 Սիրալի խանարհութեամբդ և քս վարուքը մաքրազարդ:
 Զանչափ ըզմեծութիւնդ եղեալ ի կշիռ Սողոմոնի՝
 Յոյց ըզքեղ առաւելեալ յոյժ ի դըստերս հրաշաւորս,
 Լի շնորհօքդ ամենազան անցեալ զանցեալ զամեներումք:
 Ի քեզ ոչ նըշմարեցաւ սուտ հաճութիւն և դեզ պատրիչ,
 Դու վասն այն ազատ գըտար առ ի պարտեացըն նախամօրդ
 Եւ տաճար անձեռագործ առ ի Հոգւոյն մաքրազարդիչ
 Յօրինեալ պատրաստեցար անճառելոյ Բընակողին,
 Եւ ասացեր՝ այսուհետե ինձ երանեն ազգ և ազինք:

Ընդ Կուսին և քեզ հըրճուիլ արդ վայելէ, ո՛վ Բեթ-

լեհէմ,

Որ յերկրի երկին եղեր, Աստուած ի քեզ մարդ երևեալ,
 Այն քս այրիւքդ անձկութեան, հանգոյն մաքուր արգան-

դին մօր,

Կըրկնակի տուն տաղաւար վիճակեցար Անբաւելոյն,

Եւ գըլխոյն անօթեան, ում ոչ ետուն մարդիկ տեղի,

Դու սիրով ասպընջական լեալ հանգուցեր ի գող Մըսրիդ:

Ուր ըզլալոյ ձայնիկ ըարձեալ և արտասուեաց նա տղա-

յապէս,

Սիրային յաշաց կաթիլքըն կայլակեալ իջին ի քեզ,

Որ զի հոգս և խանձարուրս իմ լացողիս սըրբեաց զարտօսը:

Զի չէր մարդ մահկանացու ծընեալն ի քեզ ըսքանչելեօք,

Այլ անմահ Աստուած գօլով ծնաւ առ ի տալ կեանս մեռելոյս:

Զայն առնէր քեզ Աւետեաց նախագուշակըն Միքիաս,

Բեթլեհէմ, երկիր Յուդայ, չես դու կըրտսեր կամ աննըչան,

Ի քէն ելցէ ինձ նոր իշխան հըզօր Իսրայելի,

Որ հովուէ զիւր ժողովուրդ Տեառն Աստուծոյ մեծ զօրու-

թեամբ:

Տնւր ուրեմն այժմ աւետիս մարգարէիդ քո խընդալից,

Թէ յայրէս ել աւասիկ Մանուկ իշխան ըսքանչելի,

Ում եկեանք երկրպագին մեծ թագաւորք խոնարհելով,
 Երջանիկ ես, Բեթլեհէմ, լեալ արժանի դու նախագոյն
 Ընդ Գառինն անարատի քոյդ ըզԳառինս տալ ի զեհումն.
 Զի գայն ողջամբ պահեսցես, որ ի սեղան խաչին անսպարտ
 Կամաւոր վասն աշխարհի զանձն ընծայեաց իւր յողջակէզ:



Որ ընդ իս այսօր հասեալ հոգւով ճեմիք, փրկեալ
 մանկունք,

Առաջի ձեր նըկարեմ՝ զկոտորումն անմեղ մանկանց,
 Զորս Հերովդէս ետ խոխոզել ի գիրկս մարց աղիողորմ՝
 Առ ի բառնսլ զկեանքս մանկանն, որ ծնաւ արքայ Հրէաս-
 տանի.

Զերկեմեան տղայս ստնդեայս, ո՛հ, սուր դահճին անագորոյն
 Ի բաց խըլեալ փողոսէր. ո՞վ աստ աղէտ պատմէր ըզմարցն.
 Իսկ որ պի՛նդ գըզուեալ զորդեակն, և նա ըզմօր փա-
 իուկ զըստինս

Ի բերան առեալ ծըծէր զկաթըն քաղցրիկ մայրենի ծոց,
 Վերացեան սուրն անարգել ընդ մէջ երկուցըն թափանցեալ՝
 Զգիեցիկն հարեալ կըտրէր և կամ գըրկին ընդ մէջ զենոյր,
 Ո՛հ, արիւն կաթամբ խառնեալ թանայր ըզմօր ծոցըն լընոյր.
 Ո՞ր սիրտ յայնժամ հանդուրժէր հայիլ ի տեսն այն ապաժոյժ-
 թէ խուճապէր սըրտաբախ մայրըն մանկամբ զերծիլ ի դաշտ,
 Պարտասեալ կըթոտ ծընկովք անկեալ յերկիր ուշաթափէր,
 Ո՛հ, ոտիւք հարեալ անդէն, զերդ ըզողկոյզ ի յուռ որթոյն,
 Ժուռ ու մուռ ճըմլէր այնպէս ըզնոր մանկիկն ի հընձան մօր.
 Կամ նըռնենեայ հանդունակ, սըճնեալ գեղով կարմիր
 ծաղկանց,

Ճղակոտոր ի կարկտէ վայր թօթափին ծիւք ընդ ծաղիկս,
 Նոյնակի սպիտակաթոյր փափկիկ մարմինք արիւն թաթաւ
 Ի վերայ գետնոյն թաւալ՝ թափեալ ծաղկանց նըմանէին:
 Քո բան աստէն կատարիւր, ո՛ մարգարէդ Երեմիաս,
 Ի Հռամայ սրգեկոտոր մարցըն դուժեալ ձայն լալականչ:

Այսպէս, սի Մանկունք, նախանըւէր հոտանոյշ զոհ
 Յիսուսի ընծայեցան Բեթլեհէմեան մատաղ մանկունք,
 Ոյց ոգիք լուսատեսիլ կացին թէպէտ փոքր ինչ միթան,
 Այլ ընդ ածիլ Մանկան Հօր և բարձրանալ խաչին ի թև՝
 Որպէս յայնժամ աղաւնանման և ձագախառն երամովին
 Թռուցեալք ի վեր գնացին առ Հայրն, ըստ Եսայեայ բար-
 բառելոյն,
 Գրգուիլ առ ի նմանէ, ոյր Միածնին փոխան զենանս
 Իսկ մեք ապա զի նշ տացուք ընդ մեր ի մահ զենեալ Գառիներ,
 Թէ չունիմք արեամբ զանձինս այժմ՝ ձօնել նորին փոխան,
 Մի սակայն վերջասցուք լինել հաճոյ զոհ անարիւն
 Ի սեղան սրբոց մերոց առ սէր նորին ճենճերելով,
 Կամ հոգևով խոնարհ ըլլմեղ Հօր պատարագ նըւիրեսցուք,
 Որ հաճոյ եւս է նըմին բուրմամբն ի վեր հոտոյն անոյշ:

Ի Ծնընդեան սուրբ Տաճարէս ելեալ իջուք ի Յոր-
 դանան,
 Որ ի լերանց Ահերմօնի և Սանիրայ սահի յորդոր.
 Էր երբեմն ոռոգիչ դրախտահանգոյն երկրին Սողոմ՝
 Մինչ ոչ էր սուզեալ ի խորս երկնատեղաց հրոյն ծըծըմբով:

Այն ինչ բանն ի վերուստ ազգէր պայծառ արուսեկին,
 Զայն բարբառոյ յանապատի գայր Յորդանան, ձայն արկանէր.
 Մկրտիչն Աստուածորդւոյն նախ մկրտէր զժողովուրդն,
 Քարողէր գալ ի զըզմումն մարմնով ի ջուր մըկըրտելոցն:
 Կըշտամբնոզ ձայնիւրն իւր նա բարբառէր ըստ Եսայեայ՝
 Ընդ առաջ Հանդերձելոյն հարթ ճանապարհըս պատրաստել
 Եւ տալ արժանաւոր պըտուղ զըզման այսուհետև.
 Մի պարծիլ բանիւ յանձինս, թէ հայր ունիմք մեր զԱբրահամ,
 Զի կարնոզ է Տէր Աստուած արդ ի քարանց հեթանոսաց
 Զորդիս Աբրահամու յարուցանել ըստ հաւատոյնս
 Խիստ բանիւքն որոտայր իբրև ըզմուրս Յորդանանու.
 Աւանիկ տապարըն սուր ահեղ հրաման Հօր մըշակին

Կնյ պատրաստ յարմին ծառոցդ մօտակըտուր առնել ըզձեզ,
 Եթէ ոչ բերջիք այժմիկ դուք ըզպըտուղ պահանջողին՝
 Հաւատալ յՈրդին Աստուած, որ ի վերուստ գայ ի Հօրէն,
 Հատանիք իսպառ ի բաց ի ճըշմարիտ յորթատունկէն,
 Անաչառ դատաստանօք դատեալ մատնիք հրոյ գեհենին:
 Սովին խիստ քարոզութեամբ և անձկագոյն վարուց շաւղօք
 Կարծեցան Հրէից ազգին դու Մեսիա ինքն Յովհաննէս.
 Ուստի բանին իւր խոնարհ զլոյս իւր ճրագին եցոյց նըւաղ
 (Առ որով առ ժամանակ մի ցընծացին Իսրայէլեանքն),
 Ասէր թէ՛ ես մըկըտեմ ջրով նիւթեղէն առ ի զըղջումն,
 Այլ որ հուպ ըզկնի գայ իմ՝ յոյժ զօրաւոր է իւր արդեամբքն,
 Որում չեմ ես արժանի լուծիչ լինել խրացից կօշկաց.
 Ահա նա հրով հոգեղէն մըկըրտեցէ ըզձեզ ողջոյն.
 Որ ի ձեռին հեծանոց ունի զարդար ըզդատաստան,
 Կըրկնակի յիւր գալըստեանն, որ ի յերկնից իբր ըզհուր,
 Ժողովել զցորեան յամբար, զհաւատացեալ դասս արդարոց,
 Եւ ըզյարգն անշիջանուտ հրոյն տալ յայրումն յաւիտենից:

Իսկ որ դեռ ի մէջ մարդկան թագչէր լուսովն ի մարմ-
 նոյ քօղ,

Որ աճեալ զվայելչութեան հասակն առցէ Ադամային,
 Գալով գայր և հասանէր ժամ յայտնելոյ զինքն աշխարհի.
 Ընդ յառաջել Կարապետին, փութայր և ինքն ըզկնի նորա,
 Մարմնացեալ Բանն ի Կուսէն գայր մըկըրտիլ ի Յորդանան.
 Որ Հոգւոյն ակամբն ըզնա նախ նըկատեաց ի յարգանդին,
 Մինչ մարմնոյն աչօք ի հուպ տես կըրկնակի, ծանեաւ ըզՏէրն,
 Ուստի մատամբ տայր նշան աշակերտացն իւր Ամլորդին.
 Աւասիկ Գառն Աստուծոյ, տեսէք, ասէր, ում տենչայիք.
 Որ ի լերանց Գալիլիայի, ո՞վ, հետիոտս խոնարհաբար,
 Առ իս գայ, հեղ է թէպէտ, այլ ես ահիւ նորին լըցայ:
 Եւ յորժամ մերձեալ մօտէր Տէրն ի ծառայն իւր պակուցեալ,
 Սիրալիր բանիւ հայցէր առ ի նմանէ զմըկըրտութիւն:
 Մկրտիչքն հրաժարեալ և դողալով ազերս ածէր.
 Մի դու զայդ հրամայեր, ո՞վ Տէր, ի քէն ինձ մըկըրտիլ
 Արժան է հօղոյս անարգ, հիմ Աստուծոյդ է խոնարհիլ:

Ո՛վ սիրոյդ, նիւթականի ջրոյս մաքրութեան և անկարօտ
 Այդպէս դիմեալ դաս առ իս, իբրև ըզմարդ ոք մեղաւոր:
 Դո՛ւ, մաքրիչ աշխարհի, առ ի Հօրէդ եկիր յաշխարհ,
 ես կիզիչ հրովդ հոգեղէն հնացեալ մեղաց Ադամային,
 եւ կուսական յարգանդէ, ո՛վ անտխեղծ մարմին ծընեալ,
 Ազնտ ամենայնիւ ի նախահօրըն յանցանաց,
 Զմէ՛ ապա զիս ըստիպես ըզմըկըրտողս ջրով անկատար:
 Զիս հրեշտակ՝ Մաղաքիաս, և եսայի՛ ձայն բարբառոյ,
 Այլ ո՛չ Գառինդ անմահի գուշակեցին գոլ ինձ լուացող:
 Սիրով ըզծառայի և եթ պաշտօն տանիմ՝ քեզ արդ՝
 Կարապետ լեալ նախընթաց ըզքոյդ ոտից հօրդեմ շաւիղ,
 եւ տամ նշան ծագման Արիւնոյդ՝ աղօտ լուսով արուսեկիս,
 Որ սակաւիկ մի ևս ծածկիմ, և դու ծագիս լոյս աշխարհի:
 Մի՛ զպաշտօն տիրականիդ տար ծառայիս, ժըտեմ ո՛վ Տէր:
 Զհանդուրժեմ, ձեռք իմ դողան և սասանի սիրտ իմ տըկար,
 Հուպ մերձիլ յանմատչելի Հուրդ ի մարմնիդ աստուածախառն,
 Յօրմէ սրովբէն սարսելով և ունելեօքըն մերձենայր,
 Ո՞րպէս կարեմ ջուր ածել ափովս դըլիսոյդ բարձր և անհաս,
 Առ որ հայել ոչ զօրեն թեւաքօղեալ հոյլք հրակերպիցն:
 Քա՛ւ, Տէր իմ, չառնեմ զայդ ես, դու մի ստիպեր զիս հե-
 ղութեամբդ:

Թո՛յլ արա, ո՛վ Մըկրտիչ, հեղաբանէր գառըն Յիսուս,
 Ի բարձանց խոնարհելոյս, մի արգելիչ լինիր այդպէս,
 Որչափ իջից ես ի վայր, այնչափ զանկեալսդ հանեմ ի վեր:
 Թող որ այսպէս լընու՛մ ես զնորոյ կրօնիս արդարութիւն,
 Հայր իմ՝ այսպէս պատուէր ետ ինձ, ես հընազանդ եմ
 Հօր կամաց,
 Որ զՈրդին պարտաւոր է տանել պաշտօն ըզծառայի,
 Նոյն և զԿարապետդ իմ գոլ բանից կամակատար,
 Լեր հասպա հնազանդ հեղոյս և մնւտ ի ջուր, ո՛վ Մըկրտիչ:

Զարհուրէր և Յօրդանան ընդ Մըկրտչին հրաժարելոյ,
 Տեղի տային Տեառըն ոտից ալիքն ի վեր վէտ վէտ դարձեալ,
 եւ զի տես ճըշգրիտ ըզտիպն, ոչ ձեռագործ ի տասպանակն,
 Նոյնքեր-Դեկտեմբեր

Այլ ի մարմնի կուսական նոր երևեալ կերպիւ անճառ։
 Նա ոչ յուս քահանայից բարձեալ պատուով Աստուածական,
 Կամ ի ծոց սոկիապատ արկեղըն սուրբ ծածկեալ յաչաց,
 Ում Քրովբէք հոլաթեւեան աստի ու անտի հովանաւոր՝
 Հապա ինքն, որ ի Սինէ գրբեաց ըզտառան ի տախտակին,
 Կենդանի և նորահրաշ տապանակաւ մարմնոյն ծածկեալ,
 Ճըշգրտա մարդ կերպանալով՝ առ ինքըն գայ և մըկըրտի.
 Ուստի խոյս տըւեալ փախչէր, Դաւիթն ըզկնի ձայնէր
 հարցմամբ.

Զի է քեզ, զո՞ տեսեր դու դառնաս անդրէն, ո՞վ Յորդանան,
 Միթէ ըզքոյդ Արարիչն եկեալն առ քեզ կերպիւ խոնարհ՝
 Դարձիր օն, ընկալ ի ծոցդ և ջուր լուացման տուր Արարչիդ։

Մերկանայր անդէն Յիսուս, ընդ Մկրտչին իջեալ ի դեռ,
 Ղեհային ըզգլուխըն իւր առ ծառային աջով կալեալ՝
 Այնպէս խոնարհ, ակն ի կոր, յոտին լինէր և նուաստանայր.
 Յոր ածեալ ձեռնագրողին ջուր ըզմարմնովըն մաքրագոյն,
 Լըւանայր, և շոյտ անդէն ելեալ ի դուրս՝ կանգնէր յաղօթս.
 Բանային երկինք վերուստ և երեւէր Հոգին Աստուած։
 Որպէս անդ ի սկըզբանէ շըջէր ի ջուրս համատարած,
 Նոյն և աստ ի Յորդանան, այլ հրաշագոյն օրինակաւ
 Սաւառնեալ աղաւնակերպ յիւր փառակցին վերայ հանդչէր։
 Առ նըմին և հայրական բարբառ լըսիւր որոտագոչ,
 Ահա դո՞ է սիրելի և անդրանիկ իմ միածին,
 Յառաջ քան դարուսեակ ծնունդ ի հօրէ, որ չգիտէ մարդ,
 Եւ մինչ ես ի յոչընչէ զաիեզերս պատրաստէի,
 Դա յիս էր պատշաճեալ իմաստութեամբըն շարժագոյն.
 Զոր հայցէր Սողոմոն զայդ ընդունել յերկնից բարձանց,
 Աւասիկ արձակեցի ամենիշխան յիմ աթոռոյ,
 Որ եկեալ դադարեսցէ ի ձեզ կերպիւ այդ մարմնագրեաց.
 Գիտէ և խելամուտ է դա համայն ճանապարհաց,
 Թէ զինչ կամիմ ես յերկինս և զինչ հաճոյ է իմ աչացս։
 Դարձ, Յակօբ, հայեանց ի դա և տես ըզլոյսըդ քո ծագեալ.
 Բուռն հար ըզդըմանէ, ո՞վ սիրեցեալդ իմ Իսրայէլ.
 Մի թողուր զփառս քո այլու՞մ և մի զօգուտդ օտարոտոյ,

Դու մի երկբայեր զխոնարհ դորին դալըստենէ,
 Թէ իցէ դա ինքն անշուշտ Փըրկիչ եկեալ Իսրայէլիդ:
 Ասեմ՝ քեզ, ահա Որդւոյս վկայ լինիմ ես ի յերկնուստ,
 Եւ ընդ իս Հոգին Աստուած՝ յիւր փառակիցըդ հանդչելով:

Այսպէս առ ի Հօրէն և ի Հոգւոյն՝ Բանըն մարմնով
 Մըկրտեալ, վըկայեցաւ Աստուածորդի գոլ ճըշմարիտ.
 Եւ ըզգլուխըն կամակոր վիշապ օձին բունեալ ի ջուր
 Զախշախեալ և խորտակեաց առեցելոյ դարշապարօքն.
 Եւ օծեալ Քրիստոս արքայ, Յիսուս փըրկիչ՝ իւղով Հոգւոյն,
 Զօրացաւ քան ըզՅեսու և կործանեաց զհին Երկրով,
 Եւ յերկիր այս Աւետեաց, որ օրինակ է վերնայնոյն,
 Մոյժ ըզմեզ, և ժառանգորդ արար սըմա զնոր Իսրայէլ:
 Նորագործ մեզ աւազան կազմեաց ըզձոց Յորդանանիս,
 Ուր մըկըրտեալ մերկանամք զհին մարդ մեզաց ըսկըզը-
 նածին,

Զարդարիմք լուսազգեաց պատմուճանաւն անմեղութեան,
 Կըրկնակի արժանանամք ընդունելոյ զՀոգին շնորհաց:
 Երանի է մեզ, Մանկունք, զի զփառս աղինըն Յակովբայ
 Հաւատոյն զօրութեամբ յափշտակեալ մեզ դրաւեցաք,
 Եւ զերկիրս, որ քաղցրութիւն կաթին մեղըր բըղխէ ըզ-
 Բանին,

Ժառանգեալ և կըշտապինդ արդ վայելեմք ի բարութեանցն:
 Այլ ըզգոյշ լինել պարտ է ըստ Պօղոսեան ըսպառնալեացն,
 Մի գուցէ կոճոպիցեմք ի յարմատոյն նոր պատուաստեալքս:
 Սիրելի էր տընկողին Իսրայէլեան ազգ ձեռատունկ,
 Ո՛հ, անարգեալ մերժեցաւ, զի զհաւատոյն չբեր պըտուդ-
 Երկընչիլ արժան է մեզ, մի և ոստոցս անհարազատ
 Դիպեցի այս, և յայնժամ ի բաց քանցեալ կոճոպիցեմք,
 Լեալ շնորհազեղծ անպտուղ առ Պատուաստիչըն բարեխնամ:

